

րուն մէջ եւ սարիւրու գլխին կղզիացած կամ բնա-
կամ շատ քիչ են ենթարկուած երբը կրթիչ
յոժ ներկայացնող որեւէ զօրեղ օտար տարրի
չաւանական է, որ առօական քաղաքակրթու-
թեան տարածմամբ լեռնական լեռուններն սկսին
վերջ ի վերջոյ պահել եւ տեղի տալ պետական
առու լեզուին. բայց այս փոփոխութիւնը գեռ
դարերու երկար շարքի կարօտ է, որովհետեւ
կաւկասի մէջ զպրօցական կրթութիւնն եւ առ-
սերէնի գիտութիւնը յաջողութեամբ կը տա-
րածուի միայն Հայոց եւ Արաց մէջ, իսկ շատ
աւելի բազմութիւ մասնատական ժողովուրդը,
մանաւանդ լեռնականները՝ գեռ վերջին աստի-
ճանի իսուլ են քաղաքակրթութեան գործին.
եւ ցեղական կղզիացուածներու հին սովորութիւնը
ըտտ երեւութիւն երկար ժամանակ իր ոյժը պիտի
պահէ եւ վնաս ընդհանրութեան չափերուն: Յա-
մենայն դէպք բաց լիբաւական առանձնայատու-
թենէ, այն նախնական ձեւի վարք ու բարքն եւ
հասարակական, ընտանեկան կազմակերպու-
թիւնն որ ունին եւ կը պահպանեն կաւկասի
լեռնականները՝ նոյնպէս զեռ հետաջօտուած
չեն. եւ ասոնց ուսումնասիրութիւնը գիտութեան
համար անշնչան հետաքրքրութիւն չի ներկա-
յայցներ:

Կաւկասեան լեռնականներու թուին մէջ
Արացիք եւս իրենց բաժինն ունին: Արացի-լեռ-
նական ցեղերը 35.000ի շաքի կան, եւ կը կո-
չուին խէւսար, Տօմփ եւ Պշաւ: Ասոնք կը բնա-
կին Արագվա գետին շրջակայքն, ժտատարապէս
այն տեղերը, ուր մեք ընդհատեցինք մեր լեռ-
նային ուղերորութեան պատմութիւնը: Հազու
թէ գտնուի ուրիշ լեռնացի ժողովուրդ, որ հակա-
ռակ իր փոքր թուին, այնպէս երկար ժամանակ
եւ այնչաք քաջութեամբ պահպանած լինի իր
անկան գոյութիւնը, մէկ կողմէն դրացի մասնա-
տական լեռնաբնակներն եւ միւս կողմէն բուն
Արաց թագաւորութեան զէն: Այս կողմնորդին
եւ անկախութեան սերն ստիպել եւ զիրենք եր-
բեք չծողուլ կենդրոնական լեռնաշղթայի ան-
մատչելի ձորերն, ուր ապաստաներ են ի սկզբա-
նէ, եւ իրենց այս ըազմադարեան միօրինակեայ
կենսքն եւ խիտ կղզիացումը՝ անթափանցելի
կիրճերու մէջ, զիրենք վայրենութեան վիճակին
է հասուցած: Արացի-լեռնականները՝ մասնաւոր
խէւսարները՝ թէեւ քրիստոնէայ կը համարուին,
բայց իրենց քրիստոնէութիւնը քանի մի արտա-
քին ծեւերու կատարմամբ կը վերջանայ. իրապէս
այս կիսավայրերի ցեղը կը շարունակէ գեռ իր
խորունկ եւ անմատչելի ձորերու մէջ հնագու-

րեան հեթանոսական հայեացք եւ համոզմանք
դաւանել: Ասոնց իսսած լեռուն վրացիներէն մի
բարբառն է:

(Ըրբւնիք.)

Կ. ՏՄԻՐՆԱՆ



Ա Յ Խ Ա Ր Գ Ա Ր Ա Վ Ա Ն

Ս.

ՊՈՏՄՈՒԿԱՆ ՅՆԵԿԿՈՒԹԻՒՅԻՆ Գ ՍՈՒՆՈՅ ՎՐԱՅ

(Ըրբւնիքն ու կեր.)

12.

1394 (= 796) տարւոյն դարնաւ Լանկ-
Թամուր՝ Բագդադն տանել եւ Թուր-Արքիւնն աւ-
երելէ ետքը՝ Տիգրանակերտի վրայէն Բագդադնա-
դայ Արագաւիկ արօտասեղիները գալու համար
ճամբայ ելաւ: Ամբէն ճամբայ ելլելով Մերանի
եւ Նիփոկերտի վրայէն Բաթմանի կամուրջն անցու
եւ Այմա հասաւ. այստեղ իւր բանակի երեք բաժ-
նեց (ՇէրէՖ եր-գին Ալէ Եգրէ, հրօր - Petit de la
Croix II, էջ 291 եւս). ձաթ թեւը ճապարկայ
վրայէն երթալով՝ շըլան մ'ըրաւ. ալ թեւը Բա-
ղէշ տանող աազմավերական ճամբան բանեց, իսկ
Լանկ-Թամուր կենդրոնի գլուխն անցած Միւսասարի
վրայէն դէպի Սասնոյ լեռները յաւաջալաւ: Գեռ
դարուն՝ մայիս էր. կիրճերն ու անցքերը ձիւնով
ծածկուած էին: Գրեթէ կենդանի ձի, ջորի եւ
ուղոր շնաց. ամենն ալ սաստիկցան այս գժուարին
ու սեպ եւ ցից բարձունքն ելլելու ատեն. եթէ
ասոր վրայ ուտելիքի եւ խորի նուազութիւնն ալ
աւելցընենք՝ կրնանք մտածել թէ ինչպիսի ուժա-
թափ ու քաղքայալով վեճանի մէջ բանեկը Մուշ
հասաւ: Բայդէլու ամբը սահպուեցաւ նոր երիւ-
արներ հոգւոյ. Թաթարները հազու Այաշիերտի
բարձրագագաւոր հասնելով՝ շունչ տաին այն նե-
ղութիւններէն, որոնց ենթարկուեցաւ իրենց բա-
նակը խոյթ-Սասնոյ մէջն անցնելու ատեն:

Թամուրեանց եւ Կարա-Կոյունլու Թուրք-
մէն ցեղէն Կարա-Եուսուփի որդւոյն՝ Իսկանդըր
Ըահ-ի-Արմէնի (1420—1437) ժամանակն կը
նկարագրէ մեզի Թովմաս՝ որ Վանիշու քաղկը
գտնուող Մեծոփայ վանքի վանականներէն էր:
Թովմաս Մեծոփեցի Ամանայ լճին եղբրբը՝ Բերկրէի
սկսեալ մինչեւ խալթ ու Բաղէշ, եւ նոյն իսկ
շըլակայ ու մերձաւոր լեռնագագաւաններն ալ ան-
ձամբ շըլեցաւ եւ ականատես վկայ է այն աճէն աւ-
երումներու, որոնց պատճառ եղաւ ահաւորն Սիւսն-
գէր Պարսից Թուշահին ու անոր հպատակաց
Կու-Կոյունլու թուրքներու ցեղէն քիհանա-
շահի — որ Ատրպատականի ամիրն էր — եւ
Արքն-Թուսի Կարա-Օթման-բէկի եւ ուրիշ բազ-

է շէմսուսական կրօնը գեռ բազմութիւ հետեւող-
ներ ունի կուսակ մէջ 1886ի վնակարգութեան համա-
նայն կուսապետներու թիւն է 29.922 հոգի, որոնց 12.285ը
հեւթայայն կաւկասի իսկ շնացող Ազգրկուսակ մէլ:

մտնի թուր զեղպաններու զէմ ճշած պատե-
րացմերովն: Միանդերի զխառն ամբոյն եր Վստ-
ճայ: ասէ զառ նաւան էր Ուրլին, Երնալիք ի
Ղարա-դաջ՝ Նալթն ու Բաղչէն, Արծկէն (1430-
է սկսեալ): Եւ Բագրեւորի Հարաւազման լեռ-
նազաւաններուն մէջ անդր՝ Տառ կուի ունէր
Քրդերու հետ, որ Թուրքմեններու սիւրիմ թըշ-
նամին էին: Մինչեւ անգամ Սասունի Հանդիսա-
վար զարձաւ սպաննու եւ ւարառութեան: Թու-
մա Սասունը միշտ Նալթն աննշառ էր յիշէ:
այսպէս օրինակի համար (Հարս. Փարիզի 1860,
էջ 22.) "Կեանն Նալթոյ եւ Սասնոյ" (էջ 27)
"Արք գաւառին Սասնոյ եւ Նուլթոյ, հաւատա-
ցեալք եւ անհաւատք յազգէն Մարաց", այս-
ինքն՝ Քրդաց:

Առային անգամ այստեղ կը յիշուի Քրդաց
գոյութիւնն ի Սասուն: Եւ մենք ստիպուած ենք
հարջընի թէ այլ Քրդերն ուստի են եւ որ աստեւն
սկսեալ ընդունանք է այս լեռնազաւան կը վաշ-
կատուն հիւրերը, որ տակաւ տեր եղած են եր-
կրին: Վասիլ Ա կոչուի Ժամանակն իսկ (Stephan.
cont. p. 283 a. 880)՝ Քրդերը զէպ ի արեւմուտք
լաւ տարածուած ու ջրուած կը գտնենք: Կայսրը
Մարտի Հազաթի եւ Ցաւորի ամբողջ գաւառին
արտաթիւններն առնելէն ետքը՝ Քրդաց խառնի-
ճաղանձէն ահազին բազմութեամբ (πλειστον ὄ-
χλον τῶν Κορδων) մարդ օրսիտողող սպաննել
տաւա: միայն թէ այստեղ Քուրդ անունն առանց
ամենեւի որոշ սազ մը ջուշցնելու՝ արեւելք սո-
վորական եղած "աւազակ" իմաստով կրնայ գործ-
ածուած ըլլալ: Սակայն այս ժամանակէ սկսած՝
Մրուանեանք Բագր մարիթի (984 եւն) ասան՝ իրենց
զէվէզմոցի՝ թուրք Տարիսաթիցներուն օգնու-
թեամբը՝ Զեզվերատ ինն Օսմրի վերի կողմ՝ ի Տի-
գրանակերտ իրենց իշխանութիւնը հաստատեցին:
Քուրդ վախատոււնք ու երկրագործք բազմութեամբ
կը գտնուէին Դկկարդի ու Կիբրտայ մէջադէրը,
եւ ասոնք ամառը իրենց սովորութեան համաձայն
լեւնային արօտատեղիները կը քաշուէին, օւստի
նսեւ Սասնի արօտայայտերը, մանաւանդ որ
Մրուանեանք իրենց երկիրներն բնորակակալով՝
Նալթնէն շատ անգին տարածած էին: Այս կող-
մերուն Ղոզդիպաններու եւ Թուրքմեններու անց
ու գարնի տեղն ըլլալէն ետքը՝ ալ Զէվէզանէ ու
Հարքարալայոց երկրէն անդադար Քրդերու նորա-
նոր խմբեր կը զալթէին: Մոնկոյններն ալ շատ ան-
գամ Քրդաստանէ կ'անցնէին՝ յախճապութիւն
եւ սպանութեան գործելով: Թուր-Արքինի եւ
Խարսրի արօտատեղեաց տեր բլլուող համար ա-
րիւնահեղ կուխներ տեղի կ'ունենային Քրդերու եւ
Թուրքմեններու մէջ՝ եւ ի մասնաւորի 1185 տարին
եւ Թումուրեանց աստիները: Հայ աղբիւրներու այս
կուխներուն վրայ տաւած անցելութեանց մէջ
Քրդերը միշտ Մուր կը կաշուէին: Քուրդ հարստու-
թեանց պատմագիրը՝ Շէրէֆ էդ-գիս Բազդեցին՝
հնագոյն ժամանակներու համար առանց տարին

որոշ նշանակելով՝ կ'ըսէ թէ Խազախէն ու Բուլ-
ճանէն շատ մը Հակոբեանց ցեղեր Նալթն զալթե-
ցին: Եւ այս ցեղերն անմարդ ալ՝ զ. օ. Բալթկեանք,
Մօտիկեանք, Բուլզկեանք, Արդակեանք, Ղար-
զանեանք լեռն անցնելով՝ զէպ ի հարաւ Սասուն
գացին: Այս ասին ցեղերը նոր-հարստիկներն շատ
մօտիկ գաւառաբարբառ մի՛ Քրդմենեան գաւառա-
բարբառը կը խօսին, ինչպէս որ Էլիֆիայի լեզուակն
փորձերն կը անունի: Ընդհակառակն շատ մեծ
է Գուզգինեան կամ "Աւազակ-Քրդերու" ծագումը,
որ երկու Եփրատներուն մէջ Դերսիմ լեռնաշա-
ռուը կը բնակէին: ասոնք շատ տարբեր գաւառա-
կան մի՛ այլիներն Չազա բուսած գաւառաբարբառը
կը խօսին եւ հայերէնէ փոխառեալ ինչ ինչ բու-
սեր ալ ունին, այսպէս մինչեւ անգամ զի — Տյ.
մի: Հաս Տնազդէ ժամանակ մ'իկան սիրտ ըլլան
ասոնք այստեւ: Թերեւս երբեմն վաղուցբանին
լեռներն բնակող Մարգեանք (Margon) սերնդէն
ըլլան, որոնք նախնական գաւառը հին հայկական
գրութեանց մէջ Մարգատանս կը կոչուի:

Հայոց գաւառներուն զաւանսարայ Քրդե-
րով ողբիլն, երկրագործութեամբ եւ վաճառական-
նութեամբ ջրաղող բնիկներուն եւ օտար ծագմամբ
եւ՝ որ արեւելքի համար մեծ նշանակութիւն ունի՝
օտար կրօնով վաշխատուն անասնաբոծներու ի մե-
սին բնակիլն՝ բնականապէս բազմութիւ անպատե-
հաւթեանց եւ խառնակութեանց պատճառ եղաւ:
Օսմանեան պետութիւնն՝ իւր շքիտանկայ հայա-
տակները Քրդերու անիրաւութեանց ու բռնու-
թեանց զէմ պաշտակներու գիտարին գործն
ունեցաւ: Չքաւոր թուրքը ստախի նախնանով
կը նայի իւր խաղաղ ու աշխատասեր հայ ժողո-
ւոյն վրայ, զոր մտնող հասակէն սիսեակ իբրեւ
անհաւատ կ'ստան, եւ անոր վրայ բռնաւտըք ան-
ցեալ ժամանակները իրեն թողլ կու տային. եւ
հիմայ ինքն ալ անոր չափ հարկ կը վճարէ: Եւ ինտ
վարտութեան մը առջեւ զարկ ծաւելու սովորած
է: Այս պատճառաւ բէյլզաէն յօժարութեամբ
զննուորակն ծառայութեան մէջ կը մտնէ, ինչու
որ իւր այս գիրքին մէջ զիւրաւ կրնայ հաստատուց
վրայ բռնաւտլ: Հաս անգամ բուսած է թէ ժո-
ղովրդեան կրթութեան մակարախը բարձրացնե-
լով միայն կարելի է հակառակութիւններն արմա-
տախիլ ընել: Թեպէտ եւ Ամերիկացոց հաստա-
տած գարջոցներն յաճող սղնջառուրթիկն մ'ըրած
են, սակայն գարջոցներն — եւ ի մասնաւորի՝ ա-
րուեստագիտական գարջոցները — անխտիբ ամեն
գաւառանութեան ու կրօն պայկանող աշակերտներ
տանելու են: Կ'մասնապէս ասկանց կերպով եւ ամեն
սեղ ժողովուրդը հարստացնելու է: Քուրդն ալ
սխառաւթեան թշնամի չէ. միայն լաւ առաջնոր-
գութիւնն ու կրթութիւնն է որ կը պակի: Գ. օր-
ինչպէս լաւ կ'ըլլար եթէ այս կողմերու երբեմն այն-
պէս ծագեալ զինեղործութիւնը նարէն զարգանար
եւ ասղբերը չափաւորելով՝ գիւրտութիւն գտնէր
Ընդհանուր կրթութեան եւ հարստանական բար-
ձրանակն ետքը՝ մեծապէս օգտակար կ'ըլլայ եթէ
առանց ազգութեանց մէջ տարբարութիւն գնելու՝
գաւառական ու գաւառատանական գործոց մէջ քիչ
մ'աւելի ազատութիւն տրուի՝ իրենք զիրենք հո-

Զէվէզան բարձրագու ա մըն է. Քրդերն լեզու
բառն յառաջ ենալ, որ ամենայնից արօտատեղի գաւ-
տաղբը կը նշանակէ (տե՛. Խայլուն):

գառու: Այս համառաց շերտմէն ետքն՝ առնուեք զարճելու պատմութեան թիւը:

Բիշ Ժամանակին կարաւ - կոյտնուենբու տեղ Ավ - կոյտնուենբն անցան՝ իրենց առաջնորդ սենե- նայով կարաւ - իտալուէի թխոր՝ Աւգրոն՝ Հասան բէկ ամբող, որ վերջէն Սալթման եղաւ: այս մարդը Եփրատայ սրեւեբեան կողման երկիրներն նուա- ճած եւ իւր այժման Ալիթի հաստատած էր: Մի առ- մի ասոր ձեռքն անցան Սինգերի նախկին երկիր- ները, ընդ որս Մուշ, Բաղէշ, Ելաթ՝ եւ Բազբեւ- անդ: Չամբեան (Գ. էջ 502) ասանց վրայ Սասունն ալ վաւեցընէ: Իւր սահմանակից՝ զբաղեցնեն էին հուսիսեան՝ Տրապիզոնի կայսր - Յովհաննէս թագաւ- սրը, որուն Դեպպիսա դուստրը կնութեան աւամ- եր Ռւգուէ Հասան, (Դեպպիսա խարբերք նստաւ եւ չորս կողմը յոյն եկեղեցականներ ժողովցեց.) եւ կարթիւի եւ Սոմիւթի իշխանը Գեորգ Ը. (1445 - 1469). արեւելեան կողմը կ'իշխեր Պարսից Աբու - Սաիր շահ՝ Լանի - Թամուրի թխորը, եւ Գաւրեւթի տերն ու Սինդերէի կերպրը՝ Ջէհան- շահն: — այս երկուքն ալ վերջէն (1467) տեղե- առնին Հասան - բէկի. արեւմուտք կ'իշխեր՝ բաց ի քանի մը սեջրակեան ու թուրքմէն իշխաններ՝ Մուհամմադ Բ սուլթանը՝ Գ. Պոլիսն առնողը:

Օսմանցոյ՝ սաստիկ ամած ու զարգացած զորութիւնն ի շափու բռնելու եւ խորտակելու հա- մար նիկորացու եւ Իսապոլութիւն մը յաջողընէ- լու աշխատեցաւ: Իւր յիշուած՝ կայիցեան կրօնա- բազոյն Եղբարց կարգէն զուգովորեալ Բուրնիացին Ղեւնտեան զիջեց, որպէս զի այս ծրարական շահի ըրտաստեաններն ու մահմադական այս իշխանները՝ որոնց անկախութեան վտանգ կը սպառնար: Խաչա- կրութեան առաջնորդը սկստի ըլլար Բուրքունդիոյ Փիլիպպոս գուրբը: Ս. Բահմանյանագետին պատուի- բով Ղեւնտեան իշխանական մէջ երկնադոյն նիգրակակցութիւն կամ դաշնակցութիւն մը յա- լոցուցուց — զէթ թիւթի վայս: Այս իշխանները իրենց կողման բանակ խոտաջանն: Այս բանակ- ներուն զորութեան վրայ տեղեկութիւն կու տան զքսին գրուած թղթերը, զորոնք Նինեա Սիրուիս կամ Պիտ Բ. քահանայապետը՝ կայիցեանս յա- ճողըր՝ անոր թղթաց ժողովածոյին մէջ անցուցած է. առաջին թուղթն է կոյս - Յովհաննէսի յաջորդին՝ Գաւրիթ կայսեր թուղթը Տրապիզոնէ (թղթ. 377, է 22 Ապրիլի 1459), երկրորդն է Գորգորա (Վրա- ցեբեան կուսակաւարէ) Աթարգէնի թուղթը՝ Սխաւ- ճկայէ (թղթ. 378), երրորդն է Աղջեանգրի որ- գայն՝ Վրաստանի Գեորգ Բագրատեան իշխանին թուղթը, որ սակայն մեծաբանութեամբ մ'իջը զինք Պարսից թագաւոր կ'անտանն: (թղթ. 379, է 5 Մայիսը. 1459.) Ասոնցմէ զամ պատուիրակին յաջողուցած ու թղթի վրայ մնացած նիգրակա- կցութեան մանասնացեան Գուրբոյ Մամիսա դաւա- սակալ կմտը, Մինդրիկոյ Բեդրեան (Վրաց. Բե- ճեան — Գաղեան) իշխանը, Աղգապոյ Ռարիս գուրբը, Փոքր - Հայքէն Բերդի - բէկ, Խափէնդի - արի որդին եւ Սինպայ տէրը՝ Իսայիլ - բէկ, կա- բանակն սուլթանն՝ որ իւր ստացուածոց շատը կորսնցուցած էր, եւ վերջապէս վերոյիշեալ Ռւ- զուն Հասան - բէկ՝ Տիգրանակերտի տէրը, որ բաց

ի բանակէ՝ նիգրակակցութեան մանասնացը քրիս- տոնեկց բանակներուն իւր երկրին մէջն անցնելու ապաստութիւնն ապ խոտաջաւ: Պատուիրակ հեղա- բերու այս իշխաններու պատգամաւորներն ալ, ս- րից մէջ կը գտնուէին նիկորացոյ Բայլ ի Տիգրիս, որ իւր մարդը կրճուտուաց նման կարած էր, եւ Մէհմեմ Բուրք՝ յԱլմոյս, Ասոնք իրենց ճամբան ըջին Պանասի հիւսիսային եզրերէն Հունկարացի, Վինենա եւ Վինեարիկ: ասոնց օտարաւեւ տարաբը- ամէն տեղ աչքի կը զարնէր. Ագրիականին մէջ բարձրացող վաճառաշահ քաղաքին միայն իրեւ- ծանօթ հիւր երեցան: Այս խաչակրութեան առ առաւելն Վենետացիք միայն նշանակութիւն մը ստին: Եւ ինչպէս որ Ալքանդրից Գեորգ- դիտ Վաստրոտա պիշպոպին հրապէս տուած էին, Տրապիզոնի համար ալ ստին: Օսմանցոց կայսեր զեմ նոր յարձակում ընելէն յաւալ՝ լուծուեցաւ այս Ղեւնտեան նիգրակակցութեան:

Այս վաւեցարգրը մեր հետազոտութեան համար այնու կարեւորութիւն ունին, որ ասանց ձեւընքն առաջին անգամ՝ արեւմուտք Սասուն Կա- նունը որոշ կը յիշուի: Ու թէ միայն (թղթ. 377) «Գիթիցիք եւ Արանցիք Գեորգի գորշուն ասկ զե- նուարի կը խոտանան», կ'ըսուի, այլ նաեւ (թղթ. 379) «Իշխեալ նիգրակակցութեան մէջ կան ուրիշ ժողովուրդներ ալ՝ Գիթիարացիք եւ Սասնցիտ»,՝ Սասնցիք՝ Բրսնէի համարած (յւր. Ժամանակ- կագր. Վրաց, էջ 408 եւ)՝ Սոնքոր չէն, այլ Սասունցիք, որ կէս անկան վիճակի մէջ Հասան- բէկի երկրին մէջ կ'աւարտէ: Լուկարի (Arnoldi di Rausa, Վենետիկ 1605, էջ 110) շատ արժա- նահասառ տեղեկութեան համաձայն այն քրիստո- նեայց ցեղերու կողմանէ խոսող էին Հայքը՝ «Հեթում՝ եւ Ռուբեն՝ Գիթիարացոց եւ Սասունցոց պա- ղամուտները»,՝

13.

1471 տարին կ'իշնայ Վենետացոյ պատուի- բակին՝ Յովհաննա Բարբարոյի՝ իսլամական երկիր- ներէ անցնելով Պարսկաստան երթալը. այս անձը Բաղիշու կողմէր միայն Բուրք կը յիշէ: — 1500է սկսեալ ի Պարսկաստան իշխանութիւն մը հաս- տատած էր Սուլթի ցեղէն Իսայիլ շահ: Այս մարդը իւր իշխանութիւնն ի փնա Ավ - կոյտնու- թուրքմէններու ամբողջ ձեղնէն եւ Տիգրանա- կերտ վրայ տարածեց. իւր յառաջակները մինչեւ Եփրատայ ջով գտնուող Բիրա եւ կամսի քաղաքներն հասան: Պարսից այս գերիշխանու- թեան ամեներբ կ'իշնայ Վենետացի վաճառա- կան ուղեւորի մը սուած տեղեկութիւն, զոր Ռա- մուզիո (Բ. էջ 78 եւն) մեղ պահած է. այս տեղե- կութեան մէջ բաց ի Միջագետաց Ռուֆա, կա-

1 «Nations Githorum et Aranorum promittunt militare sub vexillo Georgii»
Կապանան ինձական ժողովուրդները կամ Սին- թացիները եւ Աւանի (չքր. Իսանի) քրիստոնեայ ընկե- ները կ'անտանն: 2 «Sunt etiam in dieta liga et alii populi, Githiarani et Sassoni»
3 «Haitone e Rubino, ambasciadore delle repubbliche de' Githiarani e Sassoni»

բամիզ, Գերտին, Զեղրե, Ասանձիճ եւ Սղերզ քաղաքներէն՝ Տինզ ամբոյ ամբոյ ալ կը յիշուին, որոնց մէջ են Երան, Ալբուս (Հապուս) եւ Սուսան: Յաճկական (էջ 441) Հապուսէն շըւանակին ամրոցներուն մէջ Ֆելէքը Աճ եւ Քէֆէնդիդրե յաճկապտ Սասուն յոսու անուսով կարգ մըն ալ կը յիշէ, որով թերեւս իտարուն կարգիչ շըւանակից այսօրան Տամանուն տեղն ի հիմանայ, Շառ արմանակ է ասորական Սասուն ձեռք, որ զմէջ Ասանունէն Սասունի կը Տանէ. յամանայ զէպս Աեւնեապոցին սուր լեռներէն սեր է եղբ:

14.

Հաս-Իսմայիլի Միջնադեպոց վրայ ունեցած գերիշխանութիւնը տեղի առաւ Յաճկաց գերիշխանութեան, երբ Չարգերանի դժբախտ ճակատամարտին մէջ Սուլթան Սելիմ՝ յաղթող եղաւ 1514ին: Քուրդ ցեղապետներն որ Պարսիք շահին լուսազոյն կարգ մը հաստատուան է աւազակութիւնը բառնալուսն դէմ՝ ելած էին մեծ յարստեւութեամբ, լուսազոյն համարեցան Յաճկաց Սուլթանին հպատակութիւն խոտտանալ՝ բնական է՝ իրենց սովորաբան գտորձած իբուսաշքներն եւ սովորաբան ամբողջ պահելով: Չմիշտապէս Արդմանի, Բայուս-Ճապղըզոյ աւ Եփիկ, Սուսքի աւ Կիւրկերտի, Հիզանի աւ Բաղդուս բէկերը՝ Դեմիրան թակապետն եւ Միհրան՝ որ Պարսից զորաց ներկայութեան չափելով կը ստանէին եւ աւ հասարակ միտք կարուած ըլլաւէ շէին սխորտեր, շուտով իրենք զիրենք սպառ ըրին: Սասուն բէկը՝ Մուհամմէդ անոնց օրինակին հետեւեցաւ աւ Պարսիկէրը խարզանէ աւ խարիւր արտաբոսէց: Մէլիք խալիլ նորէն ձեռք անցուց Սղերզը՝ իւր ցեղին զիպուստ տեղը: Բայց անոնէն յառաջ Սմիթայ բնակիչներն առք ելած էին: Թեպէտ եւ Պարսից Քարսիսան հրամանատար յաղթողացաւ իսլամին ելլելով՝ Ճապղըզոյ վրայն Սմիթ մտնել աւ Մէրզինի եւ Հինս-Բէիֆայի պահակազօրքն օգնութեան ասանով, սակայն Քուրդ բէկերու արգելք ըլլալուն պատճառաւ՝ Աւանայ աւ իսլամի վրայն նոր բանակներ չիրաց ընդունին, եւ Սմիթն անգամ Տաճիկներն առին՝ փոխադարձ յաղթութեամբ մղուած բազմաթիւ ճակատներէ ետքը:

Քուրդ ցեղապետներու ունեցած բանակցած տանին՝ Սուլթան Սելիմ՝ Բաղէշի Քուրդ Իրքիս Մայլային սղար ճարտարաբանութիւնն իրեն օգնութեան առած էր: Ցիւրաբանակեալ սամիկական Վիլայէթ եղաւ եւ 19 գաւառակի բաժնուեցաւ: այս գաւառակներուն 11ն սղաղակի բարձր. Գունէն կախում անէր, ութը հարս աւաստակներու արուած էր: Բայուս, Եղիլ, Գնիլ, Հապուս եւ խարիւր (Ջեղրէ)՝ Երբեւ կէս անկիւր աւաստութիւնք իրենց ցեղապետներու ձեռքն մնացին ժամանակակիցութեամբ: առանձինն ֆերմաններով ստոնց ասան աւաստաճաշող հալութիւնները հաստատուեցան: Օրմաններն պիտու թեանն Բրդաղարին այս մասերուն վրայ ունեցած իշխանութեան հիօր կը կարգ մն այս գաւառակութիւնք: ընդարձակ երկիրներ

Քուրդ բէկերու կատարական իշխանութեան յանձնուած մնալին, այսպէս նուեւ Հապուս՝ այսինքն իտարուն եւ Սասուն: Այս դրմներ Սուլթանի ճախութիւնը մեծ չէր. ոչ հարկ կը վճարուէր եւ ոչ զինուոր կը արուէր: Բարձր. Գուսք գարուս մէջ այլեւայլ առիթներու մէջ Քուրդ ցեղապետներու ամենաբարձր ասպետը շափարուել եւ զինուորած նահանգները սղաղակի Սուլթանին իշխանութեան ենթարկելու ուղեք, եւ երբեմն նոյն իսկ այն ամէն զրակոնեան խիստ միջոցներ բանեցնելով, որ աւրելուք հնուցի վեր սովորական են: այսպիսի փորձի մը վրայ էր գ. օ. Հէմուլթ ֆոն Մյուլլեր 1838ին. այն տանն Բրդերու ապաստանարաններն աւ հպատակաց գիւղերը իրենց բնակիչներուն հանդերձ շատ կրեցին: Բայց մեր նպատակը չէ մեր օրերու պատմութիւնը գրել կամ Սասուն նորագոյն զէպքերն արձանագրել, սկսանաւաներուն գործնէ այս:

Այստեղ հետեւին ալ յիշենք: Հէրէֆէր-գինի Քուրդ հարստութեանց պատմութեան մէջ միայն Քուրդ ցեղապետներու գործերը կը յիշուին, իսկ Հայաց վիճակին վրայ խօսք մ'անգամ չենք գտնուի: Այն տանն՝ Ժ.Մ. Գարուն՝ կախում անէր Հապուսէն՝ որ Բուլղէկեան (اوزکي) Բրդաց ցեղին նիտան էր: Բուլղէկեան Բրդերու ծագման տեղն է իսլայիլի (خوزج) շըւանակներն՝ Թաք (طاب): Իսկ իսլայիլ Բաթրէու վիլայէթէն կախում անեցող շարս գաւառակներէն մին կը կոչուէր, մեկաշներն էին՝ Ամուրէկ (امورکي) հյւ.՝ ամուրք բառէն, Պուղ-նաղ (اوناق) եւ Կիլիզ (کيليز): Տաճիկ սղաղարք՝ Եփիլայ Էֆէնդի իւր «Թարիլի իւր» Սասուն, ստան գործոյն մէջ (Ձեռագիրք Վիենն. աստիկականք. Թ. 193, էջ 98, 6) կ'ըսէ. Հապուսի հիւսիսային կողմը կը բարձրանայ Չու լեռը (چو لوز) Գոյ, Գոյ, սը երբեմն Թիւրքմէներու կարս-Չու (چو سوز) անուանեալ ցեղը կը բնակէր: Ուղեգիրք Սասուն չէ հասնիր. թերեւս իւր գործոյն Գ. հասարակ մէջ խօսած ըլլաւ, որ սովայն Վիեննայի կայսրին: Մասենադարանը չկայ, — իսլայիլ անուրը այսօր ալ բնակւոյց բերանը կենդանի է, եւ կ'ըսուի թէ իսլայիլի (چوزج) անուրով ջուրը ցեղ մ'ալ կայ (բնադիրն Tabaj չով, էջ 7, 4. սող վարէն): Այսօրան պաշտօնական բաժնանման մէջ ալ իսլայիլ անուրը չկայ, ստոր տեղ անցած է Սասնոյ քաղաք, որուն արտաքաններէն մին՝ իսսու-քեզի՝ հին իսլայիլի մէջտեղերը կ'իյնայ: շէն ժամանակուան Սասունը կը կազմէ այժմեան իտարուն քաղաք՝ Չուկով մեկուսեղ, եւ Հապուս քաղաք համանուն տեղով մեկուսեղ: Այսօրան Սասունը Բաղդուս սանձակին կը վերաբերի, իսկ հին Սասունը՝ Սղերզի տանձակին: Կիւրէ իւր La Turquie d'Asie անուն նշանաւոր գործոյն մէջ (II, Paris 1891) բաց ի սղեգրութիւններէ՝ նաեւ Տաճիկական սարքերը թեանց (այսինքն) ասուած տեղակութիւններն այլ գործածած է. արդ այս գործոյն մէջ սրեւիցէ տեղեկութիւն չենք գտնուի Հապուսից քաղաքի վրայ: իսլայիլ Սասուն գրկիւթէ միջուկ ցաղար terra incognita անուցած է, անշուշտ մերձաւոր ժամանակը հարկաւոր լըյը պիտի ծագէ այս երկրին վրայ:

Առաջինից զործոյս մէջ առաջին անգամ փորձեցինք անցնել ժամանակը խոյժ-Սասնայ վայր աւանդած սակահաթիւ ծանօթութիւնները զովք զով բերել: Ըրջակայից եւ ի մասնաւորի Տիգրիսի աղբերաց ահաճանալուսն պատմական անգաղափարներ վերաբերեալ նիւթերն երկրորդ ուսումնասիրութեան մ'աւարկոյ պիտի ըլլան: Փոքր Արայի՝ գաղափարն աննուկ մտքը շառանդ բնութեցողներ այս ուսումնասիրութիւնները 1891ին սկսան: Փոքր-Արիս պատմական տեղագրութիւնը միջին դարու մէջ, զործոյս թոյլ շարունակութիւնը նկատեն:



Ս Ա Տ Ե Ն Ս Վ Գ Ր Ա Վ Ա Ն

ՆԿԱՅՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՂՈՒՅԻ ՊՇԵՄՈՒԹՅՈՆ
ՉԵՐԸՐԵՐԵՈՒ

(Շարունակութիւն էւ Կրկ.)
Գ.

Համանասական շարժով գերագառել Ղազարին Եղիշէից, ի նկատի առնելով նրանց վերաբերմունքը դէպ ի ֆակտերը, միշտ կարելի է որովհետեւ Ղազարը, ինչպէս տեսանք, Եղիշէին հակառակ ընթացքով ներկայացնում է պատմական իրողութիւնը նրաարարութեան եւ իրականութեան սահմանում: Ասկայն չէ կարելի չնկատել Ղազարի մտքին եւ այն, որ նա իւր գրչին ազատութիւն է տալիս նոր առիթի է գտնում թափելու իւր սրտի մտքը բրիտանական Տայածիշներին գլխին, եւ մարտիրոսներէ բերնով յայտնում է իւր, իբրեւ կրօնաւորի, ի խորքը սրտի բխած աղօթքները ու տալիս է նրանց պատմելու: Եւ յիշեալ Ս. Գրքից յարմարաւոր օրինակներն ու վկայութիւնները:

Պատմական ոճին կրօնական ոգի ներշնչել, որբադործուած ձեւ ու կազապար տալ սովորական էր մեր պատմիչների համար. Եղիշէ, Կորեան, Ազատութեան, Չենոբ, Յոհան Մամիկոնեան եւ ուրիշ շատ պատմիչներ գրան օրինակ կարող են ծառայել. ուստի անընական չէ Ղազարին եւս նոյն թերութեամբ ասենել. սակայն դիտող աչքի համար նկատելի է մի առաւելութիւն, որ այդ ընդհանուր թերութեան մէջ յատուկ է Ղազարին. նա Ս. Գրքի օրինակներն եւ աղօթքները գնում է որոշակի կերպով եւ չէ հիւսում նրանց Տես պատմական իրողութեան նկարագիրը. Հնարհիւ այդ առաւելութեան աղբյուրում է մի պարզ պատմական շարադրութիւն ստանալ Ղազարի Բ. գրուագից, եթէ է անուշադիր ենք թախում նրա մեկուսացրած աղօթքները: Կրօնական ոգին այդպիսի երկրոր-

գական տեղ չի բռնում Եղիշէի մէջ. վերջնիցս աղօթքներն եւ ուխտարանութիւնները զարս զաւանու. այն դերակութիւնը շունչին, որը Ղազարի վերաբերմամբ տեսանք, որովհետեւ այնտեղ աղօթքները, Պատմիչ անձնական զգայունները եւ Ս. Գրքի օրինակները հիւստան են իրար հետ սնորհաւոր կերպով եւ պատմական իրողութիւնների նկարագրութեան մէջ որնքան յաճախակի է պատահում այդպիսի շփոթութիւն, որ բաժանել պատմականը ոչ պատմականից՝ այդ առանց մեարիշ նոր շարադրութիւն կարգելու անկարելի է գառնում: Եղիշէի այդպիսի շփոթութիւնը առաջը տեսնելու համար պէտք էր բնոր օրինակել իւրաքանչիւր գրողութիւնից մի քանի էջ, ընդ նմին կրօնական նշաններով նրանց մէջ որոշել պատմական մտքը եւ զատել ուխտարանութիւններն ու աղօթքները. սակայն այս կարելի է ուշադիր ընթացքում թեան միջոցին եւս տեսնել:

Բայց ի կրօնական ոգիին, Եղիշէի միակողմանի, կուսակցական ուղղութիւնը նրա միւս եւ մեծ թերութիւնն է. նա ուխտագոյց կրօնած կուսակցութեան ժողովուրդը կողմնակիցն է եւ նրա ժողովուրդութիւնը այն աստիճանի է հասնում որ գէթ իւր կուսակիցներին, ուխտագոյցներին, Տաւադարպետ դիտելու եւ ամբողջութեամբ ներկայացնելու մէջ անօր է հանդիսանում, օրինակ Ղազարանի անձնաարարութիւնը Եղիշէի մէջ թերի էր ամբողջութիւնից զուրկ է. եպիսկոպոսների գրուածները միտումով, Ղազարանի ամբողջ գործունէութիւնը, որ հետեւանք պէտք է լինել նրա անձնական դիրքի եւ օգարագոտական իրաւունքների, Եղիշէ ներկայացնում է կատարում եպիսկոպոսների հրամանով, որոնց առաջ Ղազարան իբր կրօնադուրական գէր էր կատարում. այդպէս 450 թուի ապստամբութիւնը եպիսկոպոսների պահանջով եղաւ (Եղ. 49), իսկ Աղուանից օգնութեան գնալը եպիսկոպոսների կարգադրեցին (Եղ. 56) եւ եթէ հետեւում ենք Եղիշէին, անանում ենք որ արի, քաղ, կորովէ, մեծ եւ առաջինի Ղազարանը միմիայն տեք էր մի արի, որի հետապարիշը կղերն էր եւ սրբամոլութեամբ բովանդ տրուած էր կրօնական եւ եկեղեցական զգացմունքներով. բայց ի այդ զգայունները նա չէր գառնում ոչ մի ուրիշ ծրագիր, ոչ մի քաղաքականութիւն:

Ղազար եւս միակողմանի կուսակցական պատմիչ է, նա եկեղեցական անձն է եւ Առաւելին չի համակրում. սակայն Ղազարն մէջ եպիսկոպոսների փառաբանելու շահանքարմ թիւն չենք տեսնում, եւ այդ պատճառով Ղազարան հանդէս է գալիս իւր ամբողջ գործունէութեամբ. բոտ Ղազարի՝ Ղազարան արտաբն. լըել է եպիսկոպոսների

առթիւ՝ Եր. 110-16, նախորդների Պարսկաստան կուսելու առթիւ՝ Եր. 113-14, Բանին մէջ կատարուած խորհրդի առթիւ՝ Եր. 149-52, 450 թ-ի ապստամբութեան առթիւ՝ Եր. 179-81, Ղազարանի կարծի առթիւ Աղուանից Եր. 186-97, եւ 451 թուի Կապադոկասի առթիւ՝ 204-209, Այդքան օրինակներ բերելու նպատակն այն էր, որպէս զի ընդ առաջին թիւ կրօնական մեկութիւնները Ղազարի են աղօթքները, եւ կրօնական մեկութիւնները Ղազարի Բ. գրուածում է ինչպէս եւս փառաբանելի նախադրութեան հանգամանքը, որ իբրեւ գառնական իրողութիւն կատարուած է (Եղ. 52):

1 «Zur historischen Topographie von Klein-Asien im Mittelalter».

2 Այս նշանակում է ներ Ղազարի Բ. գրուագից այն բոլոր պատմականութիւնները, որոնց քաղաքականութեամբ պատմութիւնը անընդհատորեն մի պարզ շարադրութեան մէջ պէտք է ամփոփուէր: Արարվողայնի ուսուցիչներն